

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԹՎԱԴԱՆԴ

ՄԽԻԹ. ՎԱՐԺԱՐԱԼԱՆՆԵՐՈՒ ՎԵՐԱԲԱՑՈՒՄԸ

Եսամսնեայ արձակուրդով կազդուրուած մեր  
աշակերտութիւնը վերստին կը կորէ գպրոցի  
սրբածան սմբք։

Հոկտեմբեր մէկ - դպրոցներու վերաբացում։  
Վէնետիկի Մ. Ռաֆայէլենոնց Ռւխտիս մայրա-  
վանքին միքաւուրութիւնամք՝ բախտու ունեցաւ  
անսական մարմանն հնու Գերյ։ Արբահօն ներ-  
կայութիւնն և օրնութիւնը վայելել գդեցիկ  
ու բարեպաշտ ազօթարանին մէջ, ինչպէս յե-  
տոյ բացման իմաստալից խօսքերու ու յորդորը՝  
որով կը յիշեցնէր ան յարգել ժամանակն և ու-  
ժեր առաջ ունայն վաստումի, խորանալ, հըմ-  
տանալ գդութեան և ընութեան զաղութիւննե-  
րուն անոնցէ վերեակիւն Անոր որ ընութեան  
հաստին ու ինամականն է. յատկապէս չեշտեց  
անոնց ազգային զգացումի բարձրութիւնն և  
սրբութիւնը, և եթէ ինչպիսին յոյսեր ունի ազգն  
իրենց վրայ, քանի որ իրենք կը ներկայացնէին  
աւերակ հայրենիքին վերաշնուռթեան սիլներն  
ու կամարները։

Բարիզգի Սուրբատեանն ալ այն թուականով կը  
բարուէր, եթէ պրաքասապէս անշոր ոնպէ մը,  
սակայն նու էրն մնացած և տեսական կազմը.  
և հոս և հոս նոյն հոգուով է որ կը ճնշն մեր  
վաստակաւոր հայրերը, Միիթարայ մէծ ու լայն  
հոգուով նուիրուելու, ասպարէզի մը ուր պահ-  
ուած է ազգին սրբութիւնն և պապան։

Աւելի կարեկցութեամբ քան թէ զարմանով կը  
լսնէն երբեմ խուլ ու մուայլ արձագանքներ.   
թէ ինչ կը սորպէցնեն Միիթարեանները իրենց  
վարժարաններու սեմերէն ներս՝ հարկ կայ չե-  
փորու հնչեցնելու լրազիններու մէջ. 100 տարի-  
ներու շրջանին նեւած խումբ խումբ ազգին  
զաւակները նեստիր կերպով զաստիրակուած  
սրտի և մորթի ողջ կրթութեամբ և ազգին  
ընագրումով, փայլած չն զրականութեան ու  
գեղարուեստի և գեռ շատ ու շատ պատուաբքը  
ասպարէզերու մէջ։ Պէտք կայ Պէշիթաշշեա-  
նէն սկսիլ ու երկար ցանկեր շարել ճմարիս և  
մնե հայ տիպարներու և կայ սակայն մտահոգիչ  
կէտ որ արցունք պէտք է խէէ մեր աշքէն,  
և այդ մեր օրերու սերունդին այլասերումն է։  
Հազարաւորներ ձեռք կը կարկանն մնզ ծա-  
րակ գիտութեան ու կրթութեան. ընդառաջ եր-  
թանց անոնց, կապէնց մեր անունը սրբազն  
զաղափարի մը, մեր ընտանիքին ու սրտին հայ

զաւակ մը որդիգրենիք յաւերժօրէն երախտա-  
պարտ. փրկիւով ազգը իր սիրունդին մէջ մննք  
է որ պիտի յաւերժանակը անունով, ցեղով,  
օրնութիւնակը։

Ա Ճ

Պ. ԶԱՏԻԿ ԽԱՆԶԱՏԵԱՆԻ ՆՈՐ ՑԱՂԹԱԿԱԿԲ

Միծ համոյքով և ուրախութեամբ կ'արձանա-  
գրեն «Բազմավէպ»ի մէջ Հազարաւոտ Պ. Զ.  
Խանզատեանի նոր յաղթանակը իր մասնակիւ-  
զին մէջ։

Ֆրանսական պեսութիւնը իր մրցանակով  
պակեց անոր թանկազին գործերը, յատկապէն  
Ալեքսիոյ գարտէսները՝ զոր այդ երկրին հա-  
րիւամակին համար պատրաստած էր. անոր  
մէջ փառաւորուեցա հայ ազգն ու իր բարձր  
քաղաքակրթութեան դրոշը։

Ֆրանսական մամուլն ալ փութաց արժանա-  
ւոր դրուատիքն յօրինել մեր սիրելի բարեկա-  
մբն. Le Matin վեր հանեց հմուտ և հանճարեղ  
մասնագէտը իսկ La Dépêche Colonialeթ մէջ  
(Յ Հկամ.) Pierre Deloncle, որ ինքինք բա-  
ռեկամ կը կոչէ մնզի, կը յիշ հանգատանի  
տարած յարթանակները նախընթաց աստիճներու  
մէջ և այս անզամուան աշխատութիւնը գերա-  
ցանց կը գտնէ. և կը մատունալէ թէ ինչպէս Պ.  
Խանզատեան իր արուեստագէտի հարաբութեան  
հետ զիտաց է սիրաշահիլ ֆրանսան, որով և  
անոր համակրութիւնը բոլոր հայրեռն համար.  
ու այսպէս P. Deloncle իբրև հայութեան տի-  
պար ու ներկայացուցիչ Միիթարը կը ներկա-  
յացնէ և իր գործը, որուն մէկ մասնակիւզն է  
Մուրատանն Վարժարանը, և հոս իր գեղեցիկ  
գործիւնը կը կարէ լամարթինի տողորով թէ՝  
«Ստէկ յարաբութիւններու Արեւելքի հետ մնե  
յարզան մը ներշնչեցին դէպ ի հայ ազգը, և  
յատկապէս կրօնիքին, զամասութեան և բանաս-  
տեղութեան իր ժողովուրդին որ մնզմ աւելի  
մտ է հին աշխարհի որրանին և լոյսերուն»։

Մեր խնդակցութիւնը Պ. Զ. Խանզատեանի՝  
մեր տերիմ բարեկամին՝ յանուն Ռւխտիս,  
յանուն Սուրբատեան Վարժարանին որուն հան-  
դէպ այնքան սէր և զուրգուրանք ունի. ըլլայ  
և յանուն հայ ազգին քանի որ իր յաղդու-  
թեան, իր փառքին մէջ հայութիւնն է որ կը  
պանծայ Արեւետեան քաղաքակրթութեան առջեւ  
պահելով միշտ բարի և պատուական դիրք մը։

ԽՄԱ.



— A.R.A.R. @